

ԲԱՆԱՍՄԱՐԱԿԱՆ

ՔԱՆԻ ՄԸ ՀԱՅ ԲԱՌԵՐՈՒ ՍՏՈՒԳԱԲԱՆՈՒԹԻՒՆՆԵՐ

1. «ԿԱՐԱՔ» ԽԵՎԱԿՈՌ ԱՆՈՒՆՆԵՐՈՒ ՄԱՍԻՆ

Ասուուած աշնչական սա տողը (Յոր թ. 9) ծ ուսուն Պլենամա և այ Ետքու և ա' Արքունու և արմաւ սա հու հայերէնին մէջ թարգմանուած է. «Ար արար զբազմաստիզսն և զգիշերավարն և զայլն և զշտմարանս հասրաւոյ ու ուր Արշուրու = «Մեծ արջոյին տեղ դրուած է ասայլ բառը, ուրեմն և Ասայ համաստեղութիւն»: Լիդէ կը բարդասէ սասայլ բառը յունարէն օժտված բառին հետ որ ըստ Հեսիւ իլուսի կը նշանակէ՝ ոււէած ու ձատրու (= Եօթինաստեղ, կամ բալք աստեղ), յայտնապէս սայլին հետ չփոխուած: Տաւն հազուագէպ ձայնը (պատերազմակառը), որուն յոնհակին օտանան, կ'ազացոցէ որ օժտված կրնայ նշանակէլ ասայլ, և ասու յարաբերութիւնը ընդմէջ օժտվածին և սայլին՝ կը պանայ աւելի հաւանակի:

Վրացերէնի մէջ ելի, «ելի բառ մը կայ, որ սասայլ ի և Համաստեղութեանս զոյդ իմաստնելը ունի և կը թուի հանգիտութեան մէջ ըլլալ մեզ շահազգոզող եզրերուն հետ: Բայ Soukhan Orbeliani-ի բառարանին, ելի կամարած վաշով ծածկուած սայլի տեսակ մըն է, kamarosiani, արեարել և աղնուականներու յատուկ: Դարձեալ, Shota Roustaveli բանաստեղծը «Ի՞նչ համաստեղութեան տակ ծնած է ան» ըսելու համար կը կիրարէն ելի բառը:

Կ'երեկի թէ սայլ և ելի կը նշանակէին կշիռ Համաստեղութիւն կառքին և կիլու քին ձեւերուն մէջ եղած նմանութեան մը պատճառաւ:

Վրացերէն ելի, < ելի շատ աւելի իրանալութիւն կը ցուցնէ օժտվածին քան սայլին հետ, ինչ որ ուշագրաւ է: Մտուարանելու համար, պէտք է նկատի տանել վրացերէն ձեւը, որ ակներկօրէն կը ցուցնէ թէ սկզբնատառ օտարը զատ մասնկի մըն է: Զարմանալի պարագայ մըն է այս՝ որ կը յիշեցնէ նմանօրինակ առընութիւնը որ

կայ ձորոն և հառոն բառերուն միջնէ, որոնք երկուքն ալ կը նշանակեն սայլ: Առաջինը Հոմերոսի ժամանակէն ծանօթ է, միւսը աւելի թեսաղական բառ մըն է, Գոհնարքու բանաստեղծէն իլրատակուած: «Առոն բառը միակ անդամ մը կ'երեկի հին բայց արժեքասոր հայերէն բնագրի մը մէջ Յապնակ ձեռվ. Անդէ՞ր միծամտիցես, ով այր գու: զի ի կառս բարձուն նստիցիս և լուծք ջորից ձգլիցին. նա և զփայտ և զքար այնպէս կրեն սալլիւք կամ յոպնակուք:

Ընդհանրապէս ձորոն բառը կը համեմտուն լատին բառուն < թանոս բառին կետ (կերպասի կտոր, ծուէն), յոյն ողուս, ոկոն բառին (հրաւուածք), հին սլաւ օ-րոպա-ին (վարագոյր) հետ. ձորոն պիտի ըլլար ուրիշնեած ծածկյթով այօմնէնք վաչով կատք մը: Հետեարք իրաւունք ունինք ճանչնալու չ- (ձորոն)ի մէջ զուգիչ մասնիկ մը, հաւանաբար ուու, նման լատին սոմ = սու-ին: Վալով հայերէն յապնակին, կարելի է որ սիսալ ընթերուումը ըլլայ յապնակին *յապինակ, > յապենակէն, կամ աւելի ան յարաբերութիւն ունենայ սլաւ օ-րոպա-ին հետ, ինչ որ հայերէնին պիտի տար օրուա > օրուանք, որովհետեւ օ, և գիրեր ս, և կ'ըլլան, ո-ի առջեւ, և կ'իշնան շեշտի կորուսով: Ռուս օ-րոպա բառը (ձիու ծածկոյթ, տապանակ) նոյն ծագումը ունի:

Շատ հաւանական է որ յոպնակ զինուարական ներածում եղած ըլլայ: Հայ-իրանական կերպարանքը, որ սասացած է չնորուկի ակ վերջաւորութեան, անհպատչ այս ենթազրութեան Կայոլոս (Կապիլապան) ենթարկուած է նման ծեացեղութեմի մը. կապելայէն (հառուեաչ) զատ, ասորիներէն դարձեալ անցած հայերէնի մէջ (= կապիլա) հայը կը ճանչնայ ուրիշ ձեւեր ալ: Կապակ, կուզպակ, փոխառութիւն իրանականէն (= *Kurba < *Kurbak և *Kulba < Kulbak, ուրկէ պարական Kurbag). Իրանական ձեւը կը բացատրուի ներքին վանկի առափոխութեամբը. թէ/թէ (գինետուն, խանութ): Արեմուտաքը Արեկելքէն փոխ առած է "magazin, բառը, և անոր տաւած է հառուեաչ: Արթիներէն Carrus: Ուրիշ տեղ Հետիւքին, Լատիներէն

Պուրեմ զարմանալի չէ բնաւ որ Յապնակը ըլլայ նաև փոխառութիւն մը Հոռմէական բանակէն, ինչպէս է պարագան կառագին, Լատիներէն Carrus: Ուրիշ տեղ Հետիւքին

քիոս կը նկատէ . ուստի առաջըն ու առաջակա օնօտ , չնու ծէ ուս հաջորդ գլուխութեան մասն կը ծառայէք իրքն բնակութեան տուն , կը հասկըցուի Հեսուքիոսի խօսքը : Հայերէն կառուցանեմ բառը , եթէ վերածուի կառէր , սեռական կառուց , պիտի մտածել տայ կառէր սկիթական ծագումի մը վրայ , և այս պարագային , կարելի պիտի ըլլար մինենոյն ենթադրութիւնը ընկը նաև յոպանակ և օտանակի մասին :

Սակայն զուգադիպութիւնը կը թուի պատահական ըլլալ . կառուցանեմ ազգականութիւն ունի հաւանաբար կառչիմ , կուի կամ կուուկ և նոյնիսկ կոյի (պայքար իմաստով) բառերուն հետ , ուցի խումբի մը :

Տաւուլած-ին , օտնող-ին և et(i)li-ին միջն յարերեռութիւն ակներե է , բայց գժուարաւ բացատրելի : Ազգրնատառ ս-ը կը թուի ըլլար այնպիսի մասնիկ մը ինչպէս Կէ հառան-ին մէջ հանդէպ ձոյնո-ին և կինայ ըլլալ նման կ < k₁ = so , ճիշգ ինչպէս չ < *smm — այնպահ-ին մէջ : Փոխարեռութիւնը եղած պիտի ըլլայ սատը լեզուէ մը , ինչ որ մեզի խորհիլ կուտայ Ակիթացւոց մասին : Այսուհանդերձ — ուն և — ուն վերջամասնիկները կը յիշեցնեն լիտ . rit-ulā — rit-inisը , և լետք . rit-ulis , ritensը (կառը) : հմմտ . լտա . rota , rotulaն (կառը) :

2. ԵՐԻՆՉ

Ապահով ստուգաբանութիւն մը չունի գերմաներէն rind (շուլ) բառը : F. Kluge իրաւամբ կը մերժէ այս բառին ազգականութիւնը քըրած-ին հետ : Մենք կը կարծենք թէ կինանք զայն առնչութեան մէջ զնել հայերէն երինց բառին հետ , որ կ'ենթադրէ rendhyo , ինչպէս մեծ մեծոյութեան քանակ (սրակել , ոտոգել) քանիւ , -iðos (չիթ) և քանիւ , -yros (ջուրի չիթ) բառերը կը յենուն հնդերոպական wren , եւ *wrendh-ի վրայ : Սլավերէն ռունի (ընկենուլ տեղայ) , զուգահեռական ծեւ մը կուտայ հնդերոպական *ըուին , եւ թոյլ կուտայ մտածելու գոյութեանը վրայ հնդեւը . *rendh-ը լնդլայնած ծերին հանդէպ wrendh-ի : Հայերէն երինց ձայնականորէն կը համապատասխանէ rendhyo-ին (= արգասաւորող) : Rind բառ ուր , գոյթ hrimpis նոյնպէս tendhyo-էն կը ծագի :

Ի հաստատութիւն վարկածին , յիշենք համանման պարագան հնդեւ . *ren- *wren-ին , յունարէն ձոյն (գառնուկ) , սահնկրիտ varsha-h (շուլ) , varsha-h (անձրեւ) , յունարէն էրտ (ցող) , լատին verres (կինճ) , հայերէն զանն կը յինուն հնդեւը . wren-ի վրայ . *wres: Բայց յունարէն ձոյն կամ ձրոր (արու , արգասաւորող) . սահնկրիտ esabha-h (շուլ) , arsatli (հոսիլ) , աւեստանական arshan (մարդ) , հայերէն առն , լատին h̄rēn (ցող) յասաջ կուգան հնդեւը . *ren . *res-էն : Արդ , ինչպէս որ *wren-ը լնդլայնիով եղած է *wrendh (քչձմբայչ) , *ren — նոյնպէս լնդլայնիով պէտք է եղած ըլլայ *rendh:

3. Գ Ա Յ Լ

Այս հայերէն բառը կը համապատասխանէ սահնկրիտ valga (երաստանկ) , լետք . walgs (շուան) , և թերես լատինիրէն ualgus (ծուռ թուը) բառերուն = հնդեւ . wlg.ին : Ինչպէս հնդեւը . Խզան wlgwos , լոխօս , լուս և այլն տուած է հայերէնին զայլը , հնդեւը . *walg- wlg- եւս պիտի յանդէր զայլ-ին : Յունարէն լոցիչա (ծուել , ծալել) կապ ունի անոր հետ : Ձայն մատեցուցած են հայերէն լուծանեմ բառին , բայց այս բայց , կաղմուած լոյժ < *leug-էն , պարտ էր մանաւանդ առնչութեան մէջ զարուեր լատինիրէն lugeo-ին հետ (սրամիլ) , յունարէն լոցյած , լոցրէ-ին (տխուը , գդպիր) , սահնկրիտ rujati-ին (կոտրել) , լիտ . lauzyti-ին (կոտրել) հետ և այլն . հնդեւը . *leug- :

4. Լ Ո Ե Տ , Լ Ո Ւ Տ Ա Մ

Կարելի էր խորհիլ ludus-ի վրայ , եթէ ձայնաբանութիւնը չարգիւէր այս մերձեցումը : Զայնաբանորէն լիյ կը համապատասխանէ լառ . plaudo (զարնել , ծափել , աղմկել իրքեւ հւան գժգոհութեան) , հնդեւը . *pleud- պիտի ատը հայերէնին լիյ , (քիհնայ լ-ի առջեւ . հմմտ . լիլ . ոլոյուշ) : Նշանակարանութիւնը (sémantique) չի հակառակիր ատոր . զենոքերը իրարու զարնելու կամ ծափակարել , աղմկել յանդած է հայերէնի մէջ ժխտական իմաստի , ուլուտամո-ի և ո՛չ հաւանիմ-ի-ի : (Հայերէն բամբան հնդանիլը ու եւ առնչութիւն չունի բառեմբին հետ , ու կը ծագի բառ (ըսեմ) , բառ (կ'ըսեմ արմատէն . հմմտ .

արդի հայերէն ասէ կ'առէ «կ'ըսէ», պիտի
•ըսէ ու այսինքն բամբասանքո»:

5. ՀԵՂ. ԱԽՆ

Այս բառը կրկնակ իմաստներ ունի.
«Քիմք» և առաստաղ ու Պէտք է զանա-
զաններ անոր ուն վերջամասնիկը այն ունէն
որ կայ, զոր օրինակ բեղուն բարին մէջ,
ֆեղուն, սեռ. ձեղուան, մինչդեռ բեղուն,
սեռ. բեղուն: Ասէ զատ, ունչ չի կրոսուիր.
ձեղունանմ և ոչ թէ ձեղնանմ: Առաջինը
կը յինու ունի մը վրայ, ձեղուն, սեռ. ձե-
ղուման < ձեղուան, երկորդը սլաւական
-ուն վերջամասնիկն է, vorkun-ի կամ vor-
chyn-ի (տրտնջանք), boltun-ի (ծնոս) մէջ,
եալին: Ես կը մօտեցնեմ ձեղունը շենոն,
շենոս, շենոս-ին (շրթունք, ծնոս): Խելօս
< շեն-ոս-ը ենթագրել կուտայ որ — զ-ը
յառատ եկած է ձեղին (ինչպէս բեղն) ձեղէ
մը: ունինք նաև ձեղմն, ուրկէ զործիական
ձեղմամբ, միակ ճանշուած ձեղը. ձեղունը
ուրեմն իր ծայրաքմային կամ վերնակոկոր-
դային (nélaire) զը ուրիշ ձեղուն կը պարտի:

6. ՀԵՂ. «ՀԵՂ»

Հաղ, միահալոյն, յունարէն առջօս,
ծո ունօս, լատիներէն sim-plus, diu-plus, հսկեր.
*pel- (ծալել), *pli- միա- հաղ- ոյն խորհիլ
կուտայ հաղ- որդի իմաստին:

7. ԱՄՈՒ

Այսպէս կը կուռի արօրին լծուած ե-
զերու առաջին զոյզը, առաջին լուծքը,
երկու լծակիցները: Ամուլ լաւ կը համապա-
տափանէ յունարէն օմաձ: օմ-ին, ու լաւա-
գոյնս՝ լատիներէն simul < semol-ին, smot-է
և lo-վերջամասնիկն կազմուած:

8. ՕԶԻՔ

Յունարէն առջն, — նուս (վիզ, ծոծրակ,
կոկորդ), և առջն (մեծխօսութիւն, հպար-
տութիւն) բառերը ծանօթ ստուգարանու-
թիւն մը չունին: Ես կը կարծեմ որ անոնք
յարաբրութեան մէջ են հայերէն օձիք, սեռ.
օձաց բառին հետ, ինչ որ առառապէս կը
պատկանի օձիքն: Օձը կը նշանակէր ի
հնում, ինչպէս կը թուր, զիզ, կոկորդ»
և կուտայ ձայնաբանօրէն յունարէն առջն

< aug, ի-ը: Դի-աշշենա (գլուխ վերցնել +
զոռողանալ), նվ-աշշէն (գովուիլ, հպարտու-
նալ), նվ-աշշենութիւն) կապ ունի աշշնին
հետ (վիզ): Եւողերէն ձբդու կամ օվդու
(ծոծրակ), կուգայ որոշապէս աշշին, ին-
թէն ուրիշներ անոր մէջ տեսնել ուզած
էին հայերէն զանկ բառը. ձբդու < հնդկըր-
*wanwghen:

9. ԱՐՑԱԳԱՆԳ

Յունարէն չչի, նչա (*F'αχα) (աղմուկ,
ձայն) բառին հետ մերժեցումը անժխտելի
կը թուի: Արթա-դանի (տառապէս և անդրա-
դարձուած ձայն) զանզ, զանզին, նոյն
բառն է վանիկն հետ (քերակնամպէտներու
քով), բայց այս վերջինը իրանական փո-
խառութիւն մըն է և կը համապատասխանէ
պէլ. Վաղոց (աղմուկ, ձայն)-ին, նչին <
*wagh-, սանսկրիտ vagnu-ի (ձայն, կոչ):

10. ՄԱՒՏ (ՄՕՏ)

Յունարէն չչու, մէ-շրէ (մինչեւ) և հայե-
րէն մերձ բառերը կը բարկանան, ինչպէս կը
թուի ինծի, մը մասնիկէ մը ձ- = *պ-),
խառնուած՝ արմատի մը հետ, որ կին ձե-
մըն է, գուցէ ներդոյականը կամ տրականը
շիր-ին (ձեռք): Խառնուն է սեծուքի մօտիկ»,
ուրկէ «մինչեւ և ամերձ»: Ապացոյցը այս-
պիսի նշանական ածանցութիւն մը կը գըտ-
նեն հոմանիշ եղն-ս (մերձ), եղրին (առ-
ընթեր), եղրին (մօտիկ) բառին մէջ: Բազ-
մաթիւ ենթագրութիւններ ենած են այս
բառին ստուգարանութեան վրայ, առանց
յանգելու վերջնական արդինքի մը: Պարզ
պիտի ըլլագ անոր մէջ տեսնել «ըւ և (ձեռք)
բառը. Եղրն (երաշխիք) = (ինչ որ կը դնեն
ձեռքին մէջ), ուրցից (ինչ որ է ձեռքին
ներքեն), կը ցուցնեն թէ շու կը նշանակէ
ձեռք և կը համապատասխանէ աւեստական
gav- gava (ձեռք) < *gu, *geu բառին. Եղրան,
եղրամիլչո ունին նոյն իմաստը ինչ որ ունի
եղչիրիչօ:

Ասիկա ինծի կը թելագրէ մաւա բառի
ստուգարանութիւն մը, զոր կ'առաջարկեմ
վերապահութեամբ: Կը խորհիմ թէ անոր
մէջ կայ *ped-(մօտք) բառը, այսինքն, թէ
ան կը բարկանայ տօ (մը), մա (մա) մաս-
նիկէ մը և ներդոյական բօդի կամ *ped-է

մը, *ma-podi > *maw(o)xi, *mapdi > *mawti.
 (հմմտ. էութեաւ առօնին վազորդայնը),
 աւեստական frabda (առջնի ոռք, առ ոռու).
 (հմմտ. ար օտ {= ad qades] օմաւուշ), Մատ-
 չին, մատսի և մատի միջև ալբնութիւնը
 պայծառ չէ, պէտք է հաւանաբար բացա-
 րիկ չեշտագրութեամբ. Մատչիմ բային
 մէջ, չեշտաւորուած ին պահուած է, ինչ
 որ պատճառած է անկումը ւին (հմմտ.
 հաւր, ուստի եւ սեռ. Կարանց փոխանակ
 հաւր-անցի): Առաջին տարրը ու է. բ. չիր,
 բւ-Շա, բւ-օնց, ուստի, պիտի ըլլար մեւ:
 Մակայն, զոյութիւն ունէր նաև ուժ ձև մըն
 ալ ե նոյնիսկ մա-ն առընթեր բւ-ն-ին կայ
 բն-ն, Զոմերոսի մէջ ման:

11. Լ Կ Ն Ի Մ

Լինիմ-ին, լինութիւն-ին նմանութիւնը
 լայրօս, լայրուց (չուայտ)-ի հետ, լաշցեան
 (մտերիմ յարաբերութիւն ունենալ)-ի հետ
 ուշագրաւ է: Եթէ ոչ, հայերէն լիրբ, լիթրէ
 նոյնիմաստ բառերը, ապանովաբար լիսի,
 լիսամ, լիտենամ կը պատկանին լի-նիմ-ին:
 Թռւարէնը ծանօթ է բազմաթիւ, և, լա-ով
 սկսու բառերով, որո՞նք կը նշանակին լրկ-
 անի, ինչպէս լածրն (լիրը), լուս (անա-
 մօթ), լորն (լիթրէ), լաւաք (պոնիկ), լիշա
 և լալօրմա (մտերիմ յարաբերութիւն ունե-
 նալ): Միայն ձայնական պարագան է որ կը
 մերժ լինիմին և լարնօ-ին նոյնութիւնը:
 Մակայն լայցաւ, ոքրոն (առ Հեսիւքիսոսի) կը
 դիւրացնեն անոր մերձեցումը: Մատնա-
 նուած լայց-ին ազգականութիւնը Հնդկը-
 slab-ին (մեղկ), լետսերէն լեցեն (վատ,
 թոյլ)-ին հետ: Ասիկա թոյլ կուտայ այս
 ազգական բառերը հանելու մինչև հնդկը.
 *slag-, *(s)lōg-ը Հայերէն լի-նիմ, լիսի կը
 յենու ուրեմն *lōg-ի վրայ, *luk-n- in, luk-
 ti, յոյնը, lag.-ի վրայ:

12. Ա Մ Ո Ւ Ր Ի

A. Meillet ցուցած է որ հայերէն ամուլ
 բառը կը սերի *an+polo (հմմտ. պա'լօս)-էն:
 Հետեղութեամբ այս կանոնին, ամուլի
 կրնայ վերլուծուիլ իրը բաղկացած ան+
 potro-iyο-էն, «ան որ զաւակ չունի», այ-
 սինքն առ չէ ծնած զաւակ», ինչպէս որ
 ամարին < *am-pat-lyo (ռաւումաւ [ռուտել],
 բասու [արածել]) ուրեմն պիսու չեղած տեղու»:

13. Ր Ո Ւ Գ

Ուղ վերջամասնիկը ճանապարհ-որդ,
 նաւ-ուղ, առաջն-որդ բառերուն մէջ՝ ուրիշ
 բան չէ եթէ ոչ հորդը՝ հորդիմ բային մէջ:
 և Հորդեցէք զճանապարհն թունիսկ վերջա-
 մասնիկ մը չէ ան, այլ գոյական մը՝ մաս-
 նիկ զարձած: Բարգումին մէջ հ-ով սկսող
 բառերը կը կորսնցնեն զայն, ինչպէս. հա-
 տանեմ-զատանեմ, հետ-յետ, ձեռն-ատ
 ձեռնհատէն: Հայերէն հորդ կը համապատաս-
 խանէ լատիներէն porta-ին (անցք), հնդկը.
 per-ին, ինչպէս հաստատած է Schefftelowitz:
 Ուրիշ բարգումներու մէջ, օրինակ երբ-որդ,
 քառ-որդ, հազ-որդ, լծ-որդ «սո- (հնդկէ)»
 ինդրոյ առարկայ վերջնամասնիկը կը թուի
 ունենալ ուրիշ իմաստ մը և ուրիշ ծագում
 մը: Այս բառերուն մէջ - որդ կը յիշեցնէ
 լատիներէն pars, portio: Զարմանալի բան,
 Հնդկերպական per-ը (մասնակցիլ) ուրիշ կը
 ծագի լատին pars-ը կը մօտեցնեն հնդկը.
 per-ին (յառաջ քշել), ուրօք, ուրօք ուրկէ
 լատիներէն porta (անցք): Հայերէն ուրին
 զոյլ իմաստները «կրող» և «մասնակցող»
 կ'ապացուցեն որ որտա և պար ունին իրա-
 պէս նոյն ծագումը: «Մասնակցող» իր ի-
 մաստին մէջ ևս, հայերէն - որդը կրնայ
 ներկայացնել նաև լատին sorsը, sort-is ը
 (մաս, բաժին):

N. ADONTZ

(Quelques étymologies arméniennes)

բրգմ. ՅՈՎՈՒՅԻՓ ՍՐԿ. ԱԳԱՏԵԱՆ

